

Sub 3 Sub Sub Sub

РУССКИЙ, ГОДОВЫЙ СТАНОВОЙ ТАКИЕ СЛУЖБЫ

Տարեկան գին կանխիլիկ Ղու.ռու.շ 100.

Իր շահին համար չուր մը կրատարակէց ու-ցաց պիսի վճարե տաշին 40 փարաց ։

Օստանի կերպ խովանիկում և գոյն

• *Избранные в письмах к Ильину и Адамову*

ԲԱՐԵՎԱՆ

ԱՅՍԲԻ ԼՈՒԺԵ

ՊՈԼԻՍ 27 ՓԵՏՐՎԱՐ

Բարձրագոյն դրանք թարգմանութեան դիւ
ւանին գործակալներէն՝ արժանայարդ Աշխաղ Ե-
ֆէնստին, մեծ սպառապետի Ալբանէլին Դընակ թարգ-
մանութեան դիւանին հոգաբարձու ընտրու եցաւ
արժանայարդ Ավագի Եֆէնստին տեղը, որիր յօժար
կամաք այս գործէն ետքաշուտած էր:

— Ուժազօր տերաթեան կողմէն Մոռաստան
գեապանական գործով վիճացդղ մեծացարդ Փուլա-
է ֆէնտին վետրվագ 27 ին (15 ին) Պատրքուրդէն
գէպ ՚ի կոստանդնուպօլիս Ճամբաս ելած պիտի ը-
լայ : Այս մեծայտրդ պաշտօնակալին՝ ուղաց վե-
հափառ կայսրը մեծագին անդ ամանդներս զար-
ուառ ած ինչեն կենուանագիրը շարհեց :

— Խոտալիսայի կոմիւնե եռքքը վախչէլով մեծա-
զօր տէրութեան Երկիրները եկող խառացիները
Խառատէնիա կղզին պիտի երթան և սառատէնիսայի
կառավարութիւնը անոնց Երկիրներ պիտի տայ որ
մշակութիւնը ընեն և իրենց ապրուատ ճարեն :

— Աստիկանութեան բօլցիսայի մարգարմեն մէկ
Դարձադա սրճանոցէ խահվէ մը դուրս եւլած ատե-
նը շարագրութ մը որ առոր կ'ըսպասէ եղեք դուրսը
երեսին շատ մը արջասպի թթուուտ (զած եացի
կը նետէ . որով մարգուն երեսը կ'այրի . աչքերը
կը կուրանան . և կեանքն այ ծանր վտանգի մէջ կ'ի-
նայ : Ոինչեւ քառասուն և ութ ժաման շափ մար-
դը վտանգի մէջ մնաց : Կրուտավտրութիւնը սյս շա-

ԲԱԼՈՒԲԵԿԻ

ՏԵՂԵԿՈՒԹԵՒՆ

(Ը սրբականիւնն և վերջ) : Կավիկան՝ որ Հագիկի -
գերմանականը զուացը սիրած գաւառներուն կեղ-
բոնը կը գտնուի, այս լեզուներուն մէկ ընդհանուր
արմատը ցըցընելուն աեղք, շղթայնին կ'ընդհա-
տէ, և մեղի գերգեան, սիրքանեան, և հայերէ-
նին և ուրիշ գուարին և պարզ քանի մը լեզուա-
մէջ մէկ ցեղ մը կամ տարբեր լեզուաց բազմու-
թիւն մը կը ցըցընէ, անանկ լեզուներ՝ որ քիչ կ'
գիտցուին, և անշուշն շատ հին ըլլալու են : Իս-
թէ որ մէջ մը աշուընիս Վարեստանու, Միջագէս-
քի, Վարպիսյի և Հապէշխտանու վրայ գարձէ-
նենք Վասեւան լեզուաց գեղեցիկ և շահաւետ ցե-
ղը մեղի կը զարմացընէ իրեն հին լուսաւորութիւնը
կիթառական ձայներու անթիւ բառերու բազմու-
թիւն, բայերով շատցած ձայնի բեկբեկմունք
պարզութիւն և աղքատութիւն մէկեն կը գտնու-
ին քերականական ուրիշ կապակցութիւններուց
այս լեզուաց ընդհանուր վիճակը առանկ կ'երեւ

բութիւնս ընտղը վեստուելու վրայ է :

— Աստիկանութելիւնը այս օրեւբս շատ մը դաղիք
ձեռք ձգեց . որ մօտերս խուրու չէ շմէ պատահած
հրդեհին ատենը հայազգի երեւելի մէկու մը ար-
նէ շատ բան գողցեր էին : Վողցուած բաներէն ալ
էփ աղէկ բան ձեռք ձգեց , և յստ կայ ուրիշ բա-
ներ ալ ձեռք ձգելու :

— Վնչեալ շաբաթը օրը վետրվար 18, յոյն վա-
ճառական մը՝ շատիէ կ ստակ քովը ունենալով՝ Վա-
լայթայէն կրտսանդնու պօլիս անցնելու կամուրջին
մօտերը երբոր մէ կ'ոնեղ վնազոցէ մը կ'անցնէր, յան-
կարծ մէ կը դէմը կ'ելէ. և ձեռքի դաւազանուլը
պատճենվը վաճառականին ուժով մը զարնելը, ձեռ-
քի ստակը առնելը և փախչիլը մէ կ'ենէ, Արդու-
կը պօռայ. օգնութեան կը կանչէ. բայց մինչեւ
մարդ կուգայ նէ՝ գողը հեռացած կ'ըլսայ և չի դըմ-
նուիր.

Այս օրերս առաւելապէս Պալաթա և Պէջուլը
լու ասանկ յանդուգն գողութիւններ շատիկէ կ կր-
լաւին . վրան ստակ ունեցազ բազմամարդ փաղա-
ներէն անցնի նէք քսախահատներէն եակերպիններէն
երկիւղ կը կրէ . նեղ և սակաւամարդ փաղցներէն
անցնելով ասանկ յանդուգն և բռնութիւն բա-
նեցընողներէն կը վախնայ : Վ բան ստափ ունենալը
շիմացընեմ ըսէ աւնէ գողու ձամբան կը գոմնէ ի-
մանալու . ու ստի Պալաթա և Պէջուլու և ուրիշու-
ղեր ստակով պատրազներուն մեծ զգուշութիւն
բանեցընել պէտք է :

— || եծ սպարապետը դրամը Տրւակալայի թշ
յը և կապետը || էջման պէջ է ֆէնախն՝ իւր կնոջը փո
րը դանակով ձեզ զբելով սպաններ էր փետրվար 8 օ.
րը : Ըստուեցաւ . և եղած հարցփորձներուն և պա
տասխան ապաւն կերպին նայելով կ'երեւի որ յի
շեալ սպանողը բանտարկութեան պատիմէն աւելլ
մէկ ծանր պատիմէ մը պիտի չկը և . որովհետեւ խել
քը թռուցած և ցնորած ըլլարու նշաններ տեսն

Են վրան բժիշկները։ Այս բարբարութական գործոց
և սպանողն ալ խելքը թուցունելուն պատճառ՝
ինո՞ց գէշ վարք ունենալը, և յիշեալ չարսգործին
ալ սասափիկ բարկացաղ և իր պատիւը պահելու նա-
խանձախնդիր ըլլալը միայն հասկըցուած է եղած
հարցիորձերէն։

— Այսրաքաղաքիս արու արձաններէն խառ գիւ-
ղէն մէկ հրեայ կին մը հրեշ մը ծնաւ . երկու տր-
դայ ամենայն մասամբ և գործ արանել կատարեալ .
բայց երկու ըլ իրար փակած : Ասոնք շատ չափե-
ցան : Այս հրեշիս մանրամասն սառադրաւ թիւնը
չկրցանիք առնել :

— | ատիրնէյի կուսակալ քարծրապատիւ Խայ-
ըէտտին փաշային դրան գործակալութիւնը արժա-
նացարդ Հալէթ է ֆէնտիին տրուեցաւ :

ՊՐՈՒՄԱ. Այս քաղաքիու և նահանգին կու-
սակալ քարձուապատիւ Ստրիմ փաշայն վետրիլար 6,
երկու շաբթի օրը ու լու ճափ ըստու ած մզիմի թը դը-
նաց քաղաքին ամէն աստիճանի երեւելիներն ալ
հոն հրաւիրեց . և այն տեղ կէս օրու ան ազօթքէն
ետքը մեծազօր տերութեան կողմէն հրամարակե-
ու ած երդման հրովարտակը կարդալէն ետքը հոն
դժոնու ող պաշտօնատերերուն ամէնուն ալ, մեծին
ու պզոիկին երդու մ ընել տուաւ . և ետքը ատե-
նախօսութեամբ մը հասկրցաւց թէ բարեգու Ծ-
ինքնակալ որբան խնամք և գութ ունի իրեն պաշտ-
պանութեանը և հովանաւ որութեանը ատին եղած
ամէն աղդաց առանց խարութեան :

ԶՄԻՒԹՆԵՐԱ. Այսընի նահանգին կուսակար
բարձրագալութ խալի փաշայն փեղովար 45 ին հա-
ստ Օմիւռնիա ուր որ աղման ընակի Քաղաք
մտնելու օրը քաղաքին մեծամեծները, թէ կառա-
վարութեան մարդիկ և թէ ուրիշ գլխաւորներ
հայոց արքեպիսկոպոսար, յունաց մեպրապօլիսոր
և հրեից իսկամ զավոն հանգիսաւոր կերպով մը գի-
մաւորելու դաշին, և ժեալիո օլուս ունես ըստաւ

որոնց մշղեն պիտի զատենք հին և նոր արաբերեներ
իր գաղթականներով , Ո՞րէ աքեանը՝ որ հիւսիսա-
յին շիրիկելի մշջ տարածուած է , Ակէզն ու Վժ-
հարիբը՝ որ Համելշատանու մշջ կը խօսուին ,
ուրիշ արաբերէն լեզուները՝ որ Վժրիկելի արեւեր-
եան կողմը կը տարածին , Երայերէնը իր զանազա-
խոնարհման մշջ , Ո՞մլէսօի հին լեզուն-
մինչեւ քաղցէացւոց սահմարացւոց՝ և ուրիշ լեզու-
ները , որ հիմակ չեն կան , բարունակունեն և նոր եր-
րայերէնեն զատ փիւնիկերէնը՝ որուն մէկ մեծ ձիւ-
զնն է պաւնիկեանը կամ կարքեդոնացւոց լեզուն
և որուն քանի մը կառորները արապ — մալթէս ու ա-
կական լեզուն կը պահէ . սիրալիքը կամ արամեան-
վերապէս քաղցէացւոց լեզուն քաղցէական եր-
րայերէնեն կը տարբերին . և որովհետեւ այս լե-
զուներս խօսող ազգաց շատոք , Ո՞մլէսին բաածի-
նայելով Ումին սնունդն են , ուզեցին այս ցե-
սեմական անունով կոչել , նմանապէս ուզեցին հը-
գիկ — գերմանական լեզուաց Յաբեթեան անու-
տաւ , բայց այս երկու անուննակոչութիւններ-
ընդունելով գժուարութեան մշջ կլյնանք միս-
մասաց լեզուները Քամին թոռներուն տալու-
կեցուերէնեն մինչեւ մշքսիկերէնը . և իւֆիկեր-
էնեն մինչեւ չիներէնը այս լեզուաց յայտնի տարր-
րութեանցը հակառակ , արեւմտեան Յոիայի կա-
միավանկ լեզուաց ցեղը բոլրավին հնդիկ — գերմ-
անական և զուազ գեղէն կը տարբերի : Կոիկա Յ

տեղը վրան, պատրաստելով փաշային գալուստեան ըստ պատեցին . որ շատ չանցած եկաւ, և քիչ մը առեն նոյն վրանին տակը հանդէլէն ետքը իրեն սովորական եղած մարդասէր քաղաքավարութեամբը եւ կողները ընդունեց և յարգանք և պատիւ ըրաւ : Այն տեղաց ճամբայ ելան . և Իզմիր մտած առենք թնդանօդներուն ձայնը հասարակութեան կ'աւետէր բարձրապատիւ կուսակալին բարենշան գալուստը , Օ ինուորներն ալ գեղեցիկ զինուորական երաժշտութեամբ հանդէս ըրբին : Իզմիրցիք այս տնօրինուութեամբս որով իւրեանց քաղաքը Այստեղու կուսակալութեան մայրաքաղաքը եղաւ , մեծամեծ բարիքներ իրենց համար յուսալով շատ ու բախ են :

— ||իիլասու կուսակալ բարձրապատիւ ||իիւնիպ
փաշայն երբ իր կառավարութեան մայրաքաղաքը
կ'երթար՝ քաղաքացիք և գեղացիք մինչեւ բաւա-
կան հեռաւարութեամբ տեղ դիմաւորելէն ետքը-
քաղաքին եզերքը հասած ատենը այլև գիւղե-
րու մարդիկ զատ զատ աղերսագիրներով՝ իրենց
մասնաւոր կառավարիչներուն վրայօք ամբառտա-
նութիւններ ըրին . որովհետեւ կաշառք առնելու
սորված էին . և ուրիշ երեսէն ալ զրկանք և անի-
րաւութիւններ կ'ընէին : Բարձրապատիւ փաշայն
իրեն արդարախոհ կառավարութեան առաջին ա-
պացոյցը հոս երեւցուց իրեն խնամոցը յանձնուած
հասարակութեանը . իրեն տրուած աղերսագիրնե-
րուն մէկն ալ անտես ընելով աղեկ քննութիւն ը-
րաւ : և ով որ տեղաց ինչ որ առեր էր նէ աղեկ
մը ստուգելէն ետքը բռնադատուց առածնին ետ-
տայու :

Իրեն կառավարութիւնը սկսանելու համար ը-
րած ատեանին օրը աղէկ ատենախօսութիւն մը
ալ ընելով ըսած էր թէ՝ ով որ մէկէն գանգատ մը
կամ իրմէն ինչ և իցէ խնդիրք մը և աղերս մը ունի
նէ՝ կրնայ թէ որ ուզէ՝ անմիջապէս իրեն ներկա-
յանալ և խնդիրը ինչ էնէ իւր բերնովք բացատ-
րել. և խօսք տուաւ որ թէ որ արդարեւ օրինա-
ւոր և հնարաւոր բան է նէ՝ անշուշտ կը կատարէ :
Վայր թայ մինչեւ այս օրս բարձրապատիւ փաշայն
գրէթէ բնաւ պարապ ժամանակ չունի, և քաղաքական կառավարութեան մասնաւոր ժողովք մըն-
ալ հաստատեց . որուն արդարութեամբ առաջ եր-
թալուն համար մէկ դատաւորական տեղակալ
(նայիպ) մըն ալ դրաւ . և առանց այն ժողովքին
հարցընելու ինքնին բան ըներ : Լւելի աչալըն-
թիւն կը բանեցընէ այն մարդոց որոց համար կը
լըսէ թէ կաշառք առած են . առաջին գործը՝ ա-
նոնց ձեռքէն առած կաշառքնին ետ առնել և որ-
ւողին տալին է . անկէց ետքը պէտք եղած պատիւ-
ները կուտայ : Բայտ նորոգմանց այս ճամբարի նոյն
գաւառին բոլոր բնակիչներուն իբրեւ բարեխնամ
հայր սիրելի եղաւ :

Առաջնորդ զբկանքի և հարստահարութեան երեսէ հանդիսան չունենալով բնակիչները, ձեռքերանին ոտքերնին պաղած եր. արուեստաւոր վարդովեաները միայն իրենց ապրուստին որբան բաւական եր նէ, այնքան բան կը բռնէին և կը բանեցընէին.

ավանկ բառերով լեցուած է , շատ կատարեալ և
փոփոխելի քերականական ձեւեր ունի , բայց զար-
մանալին սա է որ քանի մը գերմանական և յունա-
կան արմատներ կը ցըցնէ . Քօրեանը և Ճապօններէն լ-
մոնկոլէն և չիներէնէն ելած կ'երեւին , թունկու-
լեզուն մանթքուի լեզուններէն մէկն է , սամօնէթլ-
ասկից կը տարբերի , բայց և այնպէս անանի կը կար-
ծուի որ կեդրոնական և հարաւային Վրիայի բուլը
Ճանցուած լեզունները մէկ ցեղէ եղած ըլլան :

Ովկիանեան երկիրներուն մէջ, Առևմաթբայէն
բունելով մինչեւ Օթցիթին անդիի կողմը լեզուց
յաջորդութիւն մը կը տեսնուի . որ ամէնքն ալ
Հնդկաստանի արեւմտեան թիւտա կղղւցն մէջ եւ
զած մալէս լեզուին հետ կապակցութիւններ ու
նին, մի և նոյն տեսակը Մատակասքար ալ կը գրու
նուի . բայց աւելի կատարելագործեալ, և մէկ կա
նոնաւորեալ քերականութեամբ մը . անշուշտ շան
գլխաւոր լեզուներ տարածուած կան այս անհու
արշիուղագոսին մէջ . Փիլիպեան կղղիներուն թա
կալիք և Պիուքո լեզուները Աօլիւք և Մարիա
կղղիներուն մէջ կը դտնուին, ասոնց հետքերը նա
եւս նոր Զէլանտիայի մէջ ալ կան, այս երկու լե
զուներս նաեւս Մանթքուի և Վօնկոլի հետ կա
պակցութիւններ ունին, թայթան լեզուն մէծ Ով
կիանոսի բոլոր պղոտի կղղիներուն մէջ տարածուա
լէ, նա եւս արեւմտեան կողմը, նոր Քաղկէդոնի
նոր կրուինեայի, Վանտէէման և նոր Հոլանտա կղղ

որով շատ բանուարի կարօս ըլլալով՝ աղքատ բան և որներն ալ իրենց բանելու բան չէին գըտներ : Եյս կուսակալիս օրը ամէն մարդու խելք կըորելով և փորձով ալ հասկընալով որ իրենց վաստրկածին բացարձակ տէրն են, ուրիշ մարդ չի կայ իրենց ստակին մէջ ձեռք խօժմող, սկսան վաճառականութեան ալ ձեռք զարնել . որով բանուարներն ալ բանելու բան գտնելով հանգիստ ասպելու ձամբայ մտան :

Խոշէկէր ըստւած վիճակին քիւրտերը, որոնց գրը
րեթէ ամէն տեղ գլխաւոր գործերնին աւազակու-
թիւն է, Արվազու գիւղերուն շատ նեղութիւն
կուտային . ասոնք իրենց վիճակը բարձրապատիս-
կուսակալին իմացուցին, որ քիւրտերուն երեւելիս
ները բերել տալով ստուգելէն ետքը ամէն մէկուն
առաջը ետ առաւ իրենց տերերուն տուաւ : Տիկի-
րիկու երեւելի բնակիչներն ալ տուրքին մէջ ան-
հաւատարմութիւն կ'ընեն եղեր . այն տեղի հայ-
սարականեալութեան տղերսագրով փաշայն ասիս-
կայ ալ իմաննալով յատուկ մարդ խրկեց հոն . հը-
րաման ըրաւ որ գիւղին հաշիւները նայուին . և
թէ որ երեւելիները խարդախութիւն բանեցընե-
լով աւելի ստակ առեր են նէ՝ ետ առնուի : Եւ
գիւղին հասարակութեան տրոց սննութին յանձ-
նուի . որ ասկէց ետքը առնուելու տուրքին հաշ-
ուին տեսպուի : Եյս կերպովս շատ սիրելի եղած է
ժողովրդեան յիշեալ բարձրապատիւ կուսակալը :

ՊԱՀԱՍՏԱՆ : Քաղաքիս մօտերը մէկ հին քաղա-
քի մը աւերակներ գտնուեցան . որուն պարիսպպ-
տակաւին գրեթէ ամբողջ կը կենայ . և հին աշխար-
հադիրներուն Տիկըն քաղաքին համար ցըցուցած
գիրքէն քանի մը ժամու ճանապարհ հեռու է :

УСТАВЪ ЛОГІСТ

ԳԱՂԴԻԱ : Կառավարութիւնը Բ-րուսիայ
Պէոլին մայրաքաղաքը դեսպանութեան պաշտօնիա
խրկել որոշեց Պ. Ռեռուսինեի անուն երեւելի մար
դը . Այոր հոն երթալիքը ինկիվզի հոռինի բանիչու
րագիրը պատմելէն ետքը իրեն մէկ մասնաւոր կար
ծիքը մէջ կը բերէ . որպէս թէ ֆուանսրզի կառա
վարութիւնը Ա-էն գետին քովի երկիրները նորէ
ձեռք ձգելու խորհուրդ մը ունեցած ըլլայ գաղտն
նի . ինչպէս որ Նաքուէն Պօնաքառդէին օրը ձեռ
առած էր . և ետքը ձգեց : Ջուանսրզի ռէպա օրա
գիրը ասոր վրայ խօսելով կ'ըսէ . չեմք գիտեր թիւ
Պ. Ռ-էռուսինեին Պէոլին խրկուելուն գաղտնի խոր
հըրդարանը հիմը ինչէ , այն ալ թէ որ յիրաւ
բանին մէջ գաղտնի խորհուրդ մը կայ նէ . և չեմք
ալ կարծեր որ երեւելի մէկ քաղաքական նպատա
մը ունեցած ըլլայ այս գեսալանութիւնը : Ա-դէ
գիտածնիս միայն այս է որ , գոհհութիւն Ա-ստու
ծոյ . մեր ատենը երկիրներ վաստրկելու և տէրու
թեան գաւառուները ընդարձակելու խենթութիւ
նը անցած է . և էփ աղէկ շատիկէկ ժամանակ է ո
ասոր այսպէս ըլլալը փորձով կը տեսնուի : Աւ ինչ
կառավարութիւն որ զի՞նքը այս ճամբուն մէջ ձգե

լու կը միտէ՝ ինքը բացէ՞՝ ի բաց կը հերքէ . որով
հետեւ ասոր վտանգը շատ է . և դինուորական քա-
ջութեան կողմանէ որքան փառք ստացուի այս ճամ-
բութը նէ՝ ճշմարիտ պատուոյ կողմանէ ալ այնքան կո-
րուստ կ'ըլլայ : Առժամանակիւայ կառավարութեան
խիստ վտանգաւոր օրերը անգամ, երբ որ Պռան-
սայի քաղաքականութիւնը անանկ մարդոց ձեռք-
անցած էր որ վտանգի մէջ կրնային ճգէլ մեր աշ-
խարհը, և հասարակութեան կամքը մերժելու չափ-
ալ ազատութիւն չունէին, մարդ չեղաւ որ նոր
երկիրներ առնելու և օտար տէրութեանց հետ ծեծ
բանալու վրայ խօսք ընէր : Աբիկայ պատմութեան
մէջ հիմակուց արձանագրուած բան մըն է : Ծէ որ
Պռանսա գժիղղաբար իրեն մէջ եղած յեղափո-
խութիւնները շարունակելու իրաւունքը գործ
կ'ածէ, գոնէ սա ճանչնալ պէտք է որ՝ ուրիշներուն
իրաւունքը ճանչնալ սորված է . և ասիկայ անհա-
կառակելի կերպով կ'երեւի, երբ որ երկու օտար
տէրութիւն իրարու հետ գժսութիւն ունենան
և դատը կորելլ Փռանսըներուն կառավարութել-
լինայ :

ԱՆԳՀԻԱ: | օստերուն սենեակը փետրվար 11
օրը եղած գումարման մէջ Յունաստանի գործոց
վրայ խօսք բայցուեցաւ . Ֆրանսայի կառավարու-
թեան միջնորդ մոնելուն պատճառաւ : | օռու
Սդէնլէյ խոդիր առաջարկեց թէ յիրաւի այս միջ-
նորդութիւնս ընդունուեցաւ . և Խնկիլիղի տէրու-
թեան խոդիրներուն ամէնուն վրայ ալ կը տարած-
ուի մի այս միջնորդութիւնն . և Ո՞ուայի ծովուն
երկու մանր կղզներուն (Սափիէնցայի և Ելաֆո-
նիսիբ) բանն ալ այս միջնորդութեան առաջայ ե-
ղած խոդիրներուն մէջ կը պարունակի մի : Խորհր-
դարանին նախագահը ըստ որ՝ Ֆրանսուլի մէջ մըտ-
նելը ընդունուած է . բայց չէ թէ իբրեւ միջնորդ,
այլ իբրեւ բարեկամ : Ուստի թէ որ ֆռանսուլի ը-
րած առաջարկութիւնը Խնկիլիղն աղէկ չերեւի
նէ՝ կրնաց ինկիլիղը այն առաջարկութիւնը մերժել
առանց Ֆրանսուլի միջնորդութեան պատուոյն
դպչելու : Եւ երկու մանր կղզներուն խոդիրն ալ
Ֆրանսուլի միջնորդած նիւթոց կարգէն գուրս է .
որովհետեւ Պ . Ուայդին և Պ . Շարքէրին յունաց
կառավարութեանը տուած . վերջնական յայարա-
րութել մէջ այս խոդիրս խօսքն եղած չէր, | օռու
Սդէնլէյ ըստ որ՝ մինչեւ որ խոդիրը լուծուի նէ՝
յիշեալ երկու կղզներուն մէջ ինկիլիղի զինուոր-
ներ գնել պէտք կ'ըլլաց : | օռու | էնստառուն ասիւ-
կայ ընդունեց : Բանը հիմայ անոր կը մնայ թէ ար-
դեօք Խնկիլիղը Ուուսին միջնորդութիւնը պիտի ըն-
դունի մի այս վէճիս մէջ . որովհետեւ յաւնաց կա-
ռավարութիւնը ռուսաց միջնորդութիւնն ալ ու-
զեց : | օռու Պրուկէմ այս բանիս վրայ խոդիր առա-
ջարկեց . բայց | օռու | էնստառուն պատասխան տալ
չուզեց ուզզակի :

թիւն մը չունին : Քօքթէ հին եգիպտարէնին մնաց ցորդր՝ աղէկ ճանցուած է : Իազմահմուտ Քաֆթ շամեր անձին ըրած քննութիւնները մեզի կը սորվեցնեն , թէ այս լեզուն Կուբիայի և Հապէշլուտանու բնակչաց լեզուացը հետ ազգականութիւն չունի , արեւելեան կողմը՝ Վատակարսօէն բռնելով մինչեւ Հօթանթօներուն երկիրը աշխարհագրական անունները Քաֆթ լեզուին ընդհանրութիւնը կը ցըցլնեն : որն որ մինչեւ պէթձուաններուն մէջ արտերենին հետ խառնուրդի մը յացանի նշանները կը տեսնուին . այս երկրիս հարաւային ծայրը , հօթանթօները մէկ մասնուոր լեզու մը կը խօսին . որ գրդալիերով և լեզուի բազմամունքներով լեզուն ըլլուավ թաշոց այսներուն կը նմանի . այս մարդիկներուս լեզուն մեր լեզուներէն աւելի կարծ և խորթ է . կարելի՞ է արդեօք եթէ մարդկային լեզուաց տարբեր վիճակը և ոդին ժառանգական տարբերութեան մը ծնունդները ըլլան խօսելու գործարներներուն մէջ . թէ որ այս սկզբունքը ընդունեինք , ասկից խնդրացն կարեւոր վախճան մը կուտանիք , օրինակի համար , չինելը , էսքիմոները և մէքսիքացիները ու , գիրը չեն կրնար արտասանել . ասոր տեղը և գիրը կը բանեցընեն : Ուրեմն մէկ հասորու ծնունդէ մը կրնան մի ըլլով : բայց զգուշանիք՝ վստահութեամբ այս տեսակ համեմատութիւններ ընելին . ասուլ խորին սխալանց մէջ կ'իյնանք . օրինակի համար , մարդիկ

Վաճառիստանի գործոյն համար . Ալահու և Պողոսանի մէջ զօրք գտնուելուն համար . և Վաճառի պատերազմէն փախստականներուն համար : Լուստ Բալմէրսդըն անոնց պատասխանը տուաւ , և որով հետեւ այս երեք խնդրոյս վրայ եկած թուղթերը կ'ուզէին , յիշեալ նախարարը այս թղթերուն միայն համառօտութիւնը տուաւ : Խորհրդականք Լուստ Բալմէրսդընին տուած պատասխանոյն հաճեցան և հարցընողը իր ըրած հարցումը ետառաւ :

ՀԱՌԱՅԻ ՔԱՀԱՆԱԿԱՎԵՄԸ ՄԵԾ ԱՊԱՀՈՅ ԱռԱ-
ՋԻՆ ՕՐԵՐԸ ՀԱՅՈՄ ԱՓԽՈՒԻ ԳԱՊՆԱՅ. ՀԻՄԱԿՈՒԱՆ ԳՐՄ-
ՆՈՒԱԾ ՄԵՂՅՆ ԱԲՆԵԼ. ՀՈՆ ՀԻՆԴ ՕՐ ՃԱՄԲՐԱՅ ԸՆԵ-
ԼՐՄ, և ՔԱՂՋԱՔՆ աԼ ՀԱՆԴԵԱՄՈՒ ԱՓԽՈՒԻ մԱՆԷ. ՖԱԱՆ-
ԱՐՋԻ ՄԵՐՈւթեան Կողմէն. Տ. Տիւքօն կարգինալը
իբրեւ դեսպան ՔԱՀԱՆԱԿԱՎԵՄԸ ԲՈՒ ԱՓԽՈՒԻ մԱԿ: -

— Պօջնիա գաւառին ՔԱՄԴԵԼ ՊօԿԵՂԷ տեղը
աւազակներ շատոցեր են, տուններ կոխել և զինուոր
սպաննելէ գործերին: Վսկէց առաջ Քօդինեօլո ա-
սանկներ երեւան ելան, բայց բունսւեցան. և պա-
տիմնին գտան. կը յօւսացուի որ ասոնք ալ անոնց
պէս ձեռք կ'անցնին:

ՆԱԲՈԼԻ: Հուսամայութեահանայապետին յորդոր-
մամբ և խնդրանօքը՝ Եսպօլիի վեհափառ թագա-
ւորը բանասրկեալ յանցաւորներուն ընդհանուր
աղաւութիւն տուաւ: Ասոնք այն մարդիկն էին
որ կառավարութենէն հրաման չաւնեցած ։ օճպար-
տիա գացած էին Եսոդրիսյի դէմ պատերազմիւ-
լու ։ Ետքը Հուսմ հասարակապետուն հաստատելու ։ և
ետքը Ա էնէտիկ: Աքուիլս քաղաքն ալ երկու հա-
զար հոգի գատապարտուած կան օրինազանցութե-
հանար համբաւ կայ որ մօտերս անոնց ալ թողու-
թիւն սիստի արուի :

ՍՊԱՆՏԱՅ : Քանի մը խուսմբ սպանիացի զօրք
Ի-օրթուկայի տէրութեան սահմանազլուխները կը¹
խրկուին կառավարութեան կողմէն : Ի իզպնայէն
եկած լուր մին ալ կայ որ՝ ութը պատերազմական
նաւէ, բաղկացեալ ինիկլիզին նաւախումբի մին ալ
գալուն կ'ըսպասուի նոյն քաղաքը :

Խօսք կը պրտըափ որ Ծօթթուկալի մէջ տեղ տեղ
ապատամբութիւններ ելեր է . բայց այս խօսքս
հաստատելու բաւական մասնաւոր դիսպուած մը
չի պատմուիր առ հառապաշտի:

Կ'ըսեն որ Ռօռտօվա ճէնէռալը որ հռոմայու սպատակեցւթիւնը վերցընելու և պապին աշխարհական իշխանութիւնը հաստիտելու համար կառավարութեան կողմէն զօրքով Հռոմի խրկուածէր, և հիմոց անկեց ետ դառնալու վրայ է, երբ որ Ապանիսայ գայ՝ պատերազմական գործոց տեսուչ կամ մեծ սպարապետ պիտի ըլլայ:

Ապանիսայի թագուհին յղի է . քանի մը ժամանակէ ՚ի վեր ասիկայ ձանցուած էր . որովհետեւ բժիշները իրեն թէ ձիով և թէ կառքով տեղ եր-

Նկատեցին թէ Տպ ով միաւորած բաղաձայնը, որ մէկ
Եւրոպացի դժուարաւ կ'արտասանէ բառի մը ըս-
կիզքը եղած ատենը, սովորական է խափշիկներուն
և հարաւային ամերիկացւոց լեզուաց մէջ. այս նը-
կատմունքս ճշմարիտ է. բայց ասկից չենք կրնար
ժողովրդոց ընդհանուր ծագումը գտնել. գիտնա-
լով որ, Տեղ պ գրեթուն միաւորութիւնը էօլեան
լեզուին մէջ կը գտնուի, հին յունաց մէջ, որոնք
աղեկ գիտեմ որ ոչ բերիացւոց և ոչ խափշիկնե-
րուն սերունդն են :

Նորմեթիայի մէջ ամբողջ ցեղեր կան, որ ամեն
բառերը և կը ունի կը լսակը օկին, որ Վնկօլացի խափա-
շեկներուն լեզուին մէջ սովորական է, որ և կը գը-
րերուն միաւորութիւնը կը գտնուի յունաց, քան-
քօններուն, ուսւաց մէջ, արաբներու կիթառաւա-
կան ձայնները գերմաններէնին մէջ կը գտնուին, որ
տարբեր ցեղի մը լեզու է : Վյու օրինակները կը
ցըցլնեն թէ սց տեսակ այլանդակ բաններուն մէ-
ջը, բանական և հաստատուն պատճառաց վերա-
բերեալ բանները մարդկային հոգիէն ծագած մը-
տահաճութիւններէն զատելը դժուարին է : Դանկ
լեզուները համբելու .

Ամերիկեան լեզուները Աֆրիկէի լեզուներէն աւելի աղէկ ճանչյուած են, Պ. Տը հօմագործ կ'ըսէ որ աշխարհիս այս մասին մէջ իրարմէ անկախ շատ մը լեզուներ կան, և այս լեզուներուն շատնալուն պատճառն է ամէն յաղլթող ազգին և ամէն պէտք է ամէն յաղլթող ազգին և ամէն պէտք

թալը, արդելած, էին, բայց առաջները քիչ մը կա-
կածելի էր. նշանները յայտնի ըլլալով ստուգուե-
ցաւ. և փետրվար 12 ին կամ 15 ին կառավարու-
թեան պաշտօնականները խորհրդարանի անդամնե-
րը պիտի ժողովը ին, և այս ուժախառիթ ըւրը այն
օրը պաշտօնական կերպիւ պիտի ծանուցաննէին:

ԲՐՈՒԽԻԱ: Թագաւորին և խորհրդականաց
սենեակներուն մէջ եղած տարածայնութիւնը վեր-
ցաւ, և թագաւորը իւր թագաւորական պալա-
տին մէջ՝ նոր դրուած սահմանադրութիւնը պահե-
լու և պաշտպանելու հանդիսաւոր երգումը ըրաւ-
շը բարդում ըլլալու օրը առառուանց Պէռլին քաղաքին
ամէն եկեղեցիները հանդիսաւոր ժամերգութիւն-
եղաւ, և թագաւորն ու թագաւորադուն իշխան-
ներն ալ մայր եկեղեցւոյն մէջ անձամբ ներկայ-
գտնուեցան, կէս օրէն կէս ժամու չափ առաջ եր-
կու խորհրդարանին ալ անդամները պալատին մէջ
ժողվուած էին, և Պրանտէպուլի կոմսն ալ որ
խորհրդարանին նախադաշն էր, հանդէսին սկզբա-
նաւորութիւն ըրաւ: Թագաւորը խորհրդականնե-
րուն ժողվութիւլ իմանալով ինքն ալ անձամբ եկաւ
ասպետներուն յատկացեալ սրահը. և հոն պատ-
րաստուած աթոռին վրայ նստաւ. խորհրդական-
ներն ալ իր քովլերը շարուեցան: Տարւոյս յուն
վար 31 ին հաստատուած սահմանադրական օրէնք-
ներուն գիրքը աթոռին առաջը մէկ սեղանստուխ-
տակի մը վրայ դրուեցաւ: Թագաւորը առաջ մէկ
ատենախօսութիւն մը ըրաւ. և անկէց ետքը եր-
գում ըրաւ. նմանապէս ուրիշ սերկայ գտնուող-
ներն ալ երգում ըրին սահմանադրական օրէնքնե-
րը պահելու և պաշտպանելու: Թագաւորին խօ-
սած խօսքին մէջ երեւելի կոտրները հոգ գնեմք:

“ Զ երմնորհակալաւթեամբ կը ճանչնամել սըր-
տաշարժ զգացմունքով կը ծանսւցանեմ ուրախու-
թեամբ որ գուք հայրենեաց երախտագիտութեա-
նը արժանի եղաք: Կատուած ալ գիտէ որ սահմա-
նադրութեան ընելու երգումն անկեղծ է, և լիա-
կատար: Հայց սահմանադրութեան ուժն ու գոր-
ծունէութիւնը քանի մի անխորշելի պայմաններու-
կատարումէն կախուած ըլլալը գուք ալ գիտէք, և
երկրիս բոլոր ազնուական մարդոց սիրոն ալ մեղե-

“ Պուք տեարք , և ձեզնէ ետքը ընտրուելու
խորհրդականնեը , իմ ժողովիցեանս հաւատար-
մութիւնը ինձի օգնական պիտի լլայք անանկ մար-
դոց դէմ , որ Թագաւորին կողմէն իրենց արուած
ազատութիւնը իրենց գէշ գիտաւորութիւննեւ
րուն ապաստանելու տեղի մը կ'ընեն . և այն ազա-
տութիւնը տուողին դէմ և աստուծմէ սահման-
ուած հեղինակութեան դէմ գործածել կ'ուղին :
Պէտք է որ Երկիխ բոլոր մաքուր և համեստ ու-
ժեքը մէկ տեղ գան ամէնքը միօրինակ հաւատար-
մութեամբ , և Թագաւորութիւնը և Թագաւորա-
կան աթոռուը յարգեն : որ մեր օրինապահ զօրաց
յաղթութիւններուն վրայ կայացած է . և ասոր
հետան մէկն՝ անուեաւ ժամանակներն եղ թաւա-

տութիւն մէկ նոր լեզու մը խօթելը , այսպէս
թուլթէքները , հիւեղթէքները , և աղթէքները
յաջորդաբար իրենց լեզուն Վելսիքցի մէջ տիրել
տուին , այս լեզուները որոնց մէջ գժուարին կը
գտնուի մանկութեան լեզուաց հետ կապակցութիւն
ներ , մէկ կատարեալ շարագրութիւն մը և զու-
գադրութիւն մը ունին ու քերօքէս , իրօքուաս
վելօնքէն կամ հիւրօն լեզուները կ'երեւին որ
չիւգասօնի նաւահանգստին և Վելսիքցի ծոցին
մէջ խօսուած լեզուներէն աւելի տարածուած են
առօնք աղքատ և պարզ են : Կ'սքիմօիք կամ կրօէն
լանսուէս լեզուները , որ բեւեռական գաւառնե-
րուն բոլոր կողմը տարածուած են , այլանդակ շա-
րագրութիւն մը ունին , մէկ երկար բառով մը
խօսքին էզ մը մասունքները մէկտեղ կապելու կողմ
մէն , հարաւային ամելիիկայի մէջ եզած քարափա-
կամ եալիս եղուն , որ բաղդրաձայն և ներգաշնա-

կամ զալցու լը լուս, որ գլուխութեան վերաբերյալ կաւոր լը զու մըն է, ամազօններուն գետայն հիւ սիստային կողմը կը տիրէ. ինչպէս որ երբեմն ալ պղտիկ անթիեւան կղզիներուն մէջ կը տիրէր, շատ հին կանոնաւորեալ լեզուներ կային որ Կորակը նաաի, Քիթօյի և Ռերուի մէջ կորսուեցան, բայց ինիամներուն հնարած քիքո գեղեցիկ լեզուն ընդունակ անբասպէս մինչեւ սպանեօններուն մէջ անդամ կի կենայ, նոյնպէս քիսարան լեզուն պահուած և Պրերեցիլու և Ռարակուի մէջ տարածուած է, որ ըստ պանեօնները և Ռորթուքէ շները, մինչեւ անդամ

ւորը յարդելու երդումը, և հիմա՝ թագաւորին
հաւատարիմ և հնազանդ ըլլալու, և սահմանափ-
րական օրէնքը շնորհ սրտիւ պահելու երդումը,
կարճ ըսեմք. հիմնական պայմանը այս է որ, ինձին
թող արուի որ այս սահմանագրական օրէնքն ու-
ես մէկէն թագաւորեմք։ Քանզի հարկ է որ Տր-
րուսիայի վրայ թագաւոր մը ըլլայ, Աստուած գի-
տէ որ՝ ես հիմա կը թագաւորեմ կար նէ կամքս ա-
նանկ ուղելուն համար չէ. այլ ասունծոյ կամքը
ասանկ ըլլալուն հաւատալուս է։ Տան տարի է որ
իմ միաքս ու բերանս սա խօսքն է. աղաք օրէնքի առկա-
պատ. աղք։ Իմ բոլոր կենացս մէջ ասիկայ բերնէս և
մոքէս պիտի չի հանեմ

“Նախ և յառաջ կը կրինեմ և հանդիսիւ կը
Հաստատեմ թէ հոս և թէ Քէնիկղպէրի առտու-
ծոյ և մարդոց առաջ ըրած խոստմունքներս, երբ
որ թագաւորելու սկզբան ատենս ինձի այն յար-
դաները մատուցիք։ Յիրաւի որբան՝ որ աստուած
ինձի կ'օգնէ՝ իմ կամքս այն է։”

” Հըրկորդ . 1847 ին ապրիլի 11 ին ըրած սուբբ
խոստմունքս հիմա կը նորոգեմ և հանդիսավէս կը
հաստատեմ . խօսք տալով իմ բոլոր աղմտվս մէկ
տեղ աստուծոյ ծառայելու : Եւ յիրաւի աստու-
ծոյ օգնութեամբը իմ կամքս այս է : Եւ այս եր-
դումս ուրիշ ամէն երդումներէն վեր է . ամէն
երդումներուն մէջ ասիկայ պարունակուած . ըլլա-
լու է . և կենդանի ջրոց աղբիւրի նման ուրիշ եր-
դումները ջրելու և զօրայընելու է :

” Հայոց հիմա՝ որ իմ թագավորական բացարձակ ծառը է իշխանութեանս ու ժողովը կը հաստատեմ սահմանադրական օրէնքը, կ'երդնում հրապարակաւ անկեղծութեամբ և յայտնապէս, աստուծոյ և մարդոց առաջը, որ իմ թագավորութեանս սահմանադրական օրէնքը անփոփխելի պահեմ, և սահմանադրութեան և օրինաց համաձայն կառավարեմ։ Եւ յիրաւի աստուծոյ օդնութեամբը իմ կամքս այս է ։

ՋՈՒՏՑՑԵՐԻ : Այս գաւառիս օրագիրերը
կը ծանուցանեն որ Վետրիսյի Մառէշալ Աստէց,
քի սպարապետը Օռուիցցէրին դաշնակցաց խոր-
հըրդարանը ետևէ ետեւ գիրեր կը խրկէ . որպէտ
զի Աստէնիայի տէրութեան Վեսդրիսյի դէմ օգ-
նութիւն տալու համար Դիչնո գաւառը զօքք գր-
բելը արգիլեն և վերջացընեն : Դաշնակցաց խոր-
հուրդը հարցփորձ ընելով տեղեկութիւն առա-
թէ Դիչնո գաւառին բնաւ մէկ տեղը ոչ զօքք
գրել և ոչալ ասոր պէս բանի մը առաջարկութիւն
կայ : Եւ ասոր պատասխանը յիշեալ սպարապետին
խրկեց : Բայց անիկայ ասոր ըստպասելով գիր մը
ալ խրկեց . որով ոչ միայն այս զօքք գրուելուն վերց-
նալը կ'ուղէ . այլ և զէնք ալ կ'ըսէ . հասարակու-
թիւնը գրգռելու համար տպուած և առատօրի՛ն
Լօմպարտիայի մէջ ցրուելու հանուած գիրքերուն
ալ տպագրութեան և գուրս ելելուն խափանու-
մը կ'ուղէ : Եւ կ'ըսէ թէ . տեղեկութիւն առած
եմ որ Դիչնո գաւառը գաղտնի ժողովք մը կայ

շատ քաղքըներու մէջ, ասկէց զատ լեզու չեն խօսիր, ուրիշ զանազան լեզուներ Քիլիկի և Բաթակօնիայի մէջ կը տիրեն. բէքէրէ շները, Յէրատը ֆէօի մէջ բոլորամին մասնաւոր լեզու մը ունին :

Ահա այս է մարդկային տեսակին խօսած գլխաւոր լեզուացը յաջորդսւթիւնը. Բնչերկար սանդուղք պէտք է խափշիկին և շնաց լեզուէն՝ ոհազիւ կրնայ եղականը յսդնախանէն զատել, մինչ չեւ յունական լեզուն, ուր ամենանուրբ և ամենախորին խորհրդածութիւնը կրնայ յայտնուիլ հաստատուիլ, անանի լեզուներ կան՝ որ արտաքի զգացմանց անձանօթ եղած բաները յայտնելու համար բառ չունին, ինչպէս է հոգի կամ ասառուած, անանիներ ալ կան որ լինել բային կամ այսապէս բառին համազօր բառ չունին. իսկ թէպէս և հոգեբանութիւնը շատ մարդիկ կը մէրժեն, այս բոլոր ժողովուրդները մինչեւ անգամ վայրենիները, աներեւոյժ զօրութեանց զգացում մը ունին որ բնութիւնը և ճակատագիրները կ'ուղղէն. կ'իսու անհարդէն :

Յարդմանեաց կ հաշվարտութ
Գաղթիւ Արագած աշխիւթ
Շիմարակ սուբէ Արշակունի
Հայութ:

և կօմնարտիստիայէն փախչող ապստամբներէն երեք
հոգի այն ժողովացն գլխաւոր գործակալներն են :
Դաշնակցաց ժողովը այս ալ մերժեց . բայց այս ըս-
տաձներէն յայտնի կ'երեւի որ՝ աւստրիացւոց
կօմնարտիստի կառավարութիւնն ու Օուիցցերիի
կառավարութիւնը իրարու հետ շատ աղէկ չեն .
և ասանկ քչէնէ՛ շատ ատեն չանցնիր կ'աւրուին :

— Օսւիցցէրիի առհմանակից տէրութիւնները . որ են Ձքանսա, Պրուշ, Վւսդրիա և գերմանական դաշնակցութեան ընդհանութը ժողովքը իւրաբու հետո խօսակցութիւնն մը ունին թէ ինչ ձամբայ բանեն Օսւիցցէրիի ցըցուցած ապաւինի իւրաւանցը դէմ: Ատուգուած և ամէն կերպով յայտնի եղած է որ՝ կառավարութեան ամէն տեսակին մէկէն թշնամութիւն ցըցունելով ապստամբութի հանող ընկերականները առփակունելը իրենց երկրէն դուրս ելլելու ատիպուածնուն պէս կ'ելլեն Օսւիցցէրի կուգան: Հան իրենց ժողովքը կ'ընենի, և անկեց հանած զբքերավնին և տեսակներով ամէն տեղ կուսակիցնին կը շատցընեն: և վերսցիշալկառալարութիւնները անանկ կը կարծեն որ Օսւիցցէրիի գաւռառական կառավարութիւնները այս բաններս գիտեն: բայց չգիտնալու գալով աչք կը գոցեն: Օսւիցցէրիի բունած ճամբուն դէմ խորհրդակցող տէրութիւնները կը յաւսան որ՝ Առուստառանի կառավարութիւնը իրենց օգնութիւնն կուտայ: և Խնկիլիզն ու Սառտէնիան ալ իրենց հետ կը միաբանին: Բայց թէ որ Խնկիլիզն ու Սառտէնիայի տէրութիւնները չհաճին նէ: յիշեալդաշնակից տէրութիւնները ասոնց հաճութեանը պիտի շնային: Այս լուրս Վւսդրուոկի օրագրէն առնուած է:

— Ճինէ վլայի քաղաքական կառավարութիւնն
որոշեց որ քաղաքին պարփառները փըլցունեն : Այս
քաղաքին ուղղ ըստած լրագիրը ասիկայ պատմե-
լով օգուտներ կը ցըսունէ . քաղաքին դիրքը կը
մեծցնեն կ'լսէ . տեղ կը բացուի . և այն բացուած
տեղերը հասարակաց օգտակար չենքեր կը շնուին .
օրինակի . համար , մէկ մեծ կրկէս կամ խաղարան
մը , որ պէտք եղած ատենը քաղաքական պաշտօ-
նականերու ընտրութեան սրահ ալ կընայ ըլլալ .
մէկ նամակարան բօռտա մը . մէկ ինկիլիզի և մէկ մըն
ալ հռոմէականի եկեղեցի մը . և այլն : Այսի ինէ
Ճինէ վլա քաղաքին մէջ այս խորհուրդի չհաւնող-
ներ ալ շատ կան . Օռուիցցէրի վլայ արտաքին տէ-
րութիւններ անանդ խորհուրդներ կ'ընեն , որ
Օռուիցցէրի հարկ կ'ըլլայ ամրութիւնները շատ-
ցնել . բայց Ճինէ վլա իր ամրութիւնը իր ձեռօ-
քը կը կարծանէ : Ուստի Պէտնա քաղաքը ժողվուած
դաշնակցաց ժողովքը՝ զինուորական կառավարու-
թեան և այսպէս բաներու հմտութեանը ար-
ւած տեղեկութեանցը նայելով Ճինէ վլասի կա-
ռավարութեանը հրաման խրկեց որ շուտ մը պա-
րիսանիւը և ամրութիւնները քականներուն գործը
դադարեցնեն . և բանը մնայ մինչեւ ընդհանուր
ժողովք ըլլալու ատենը :

ՅՈՒՆԱՍՏԱՆ։ Անցած շաբթուան ըստածներուս վլայ երեւելի փոփոխութի մը եղած չէ։ Ինկիլիզ շոգենատերը Յունաստան ծովերը կը պլատափին, և դատած թէ վաճառականն և թէ պատերազմականն յունաց նառերը կը բռնեն, Պալամինայի ծովածոցը կը բերեն։ մինչեւ Յունաստանի մէկ նաւահանց գիստէն մէկալը բեռ և ծախու ինչը տանեու նաւերը անդամ չեն թողուր, որով վիճակնին աւելի գէ շնար ըսել է։ Վթէնքի օրագիրերուն մէկը կը պատմէ որ ասպրուստի կողմանէ յունաց շատերուն քաշած ներ, զութիւնը նայելով՝ կառավարութեան գործակալ ներուն առաջարկուած է որ իբենց ամստականին մէկ մէկ կտոր կամաւոր տուբը հատարակաց գտան ձը ձգեն։ որպէս զի խեղճերուն օգնութիւն ըլլայ։ և Պալիստարա քաղաքն ալ՝ դատաւորական և քաղաքական կառավարութեան խորհրդակցութեամբ բը մէկ ստորագրութիւն մը բացեր, շահելնին խափանած խեղճ նաւորդներուն օգնութեան համար։ Հայոց թէ որ այս վիճակս երկար քշէ նէ՞ այս օգնութիւններուս օգուտուլ երկան չի կրնար քշէլ։ Ուստի ամէնուն ալ աչքը և ակնկալութիւնը՝ Փարլիզէն և Պետրուրդէն գալու ընթերուն վրայ է։

Կանկիլիղի, պրուլ բօհ ըստւած շոգենաւը Անքոնի
ծովեղեցքները երեք հատ խոշորկէկ նաւ գտեր՝
բռներ Ալամինսա բերեր է . և քանի մի օրէն Իշ-
միրու ջուրերը պիտի գայ եղեր յունաց տէրու-
թեան լուսովնի անուն պատերազմական նաւը բըս-
նելու և Ալամինսա տանելու համար :

սուն լոռա Բալմերսդընէն յունիվար 26 ին գրուած գիր մը՝ փետրվար 7 ին Խնկիլցի դեսպան Պ. Վ. Պաղ-
զին ձեռքը կը հասնի, Պ. Վ. Վայշ նոյն ամսոյ 9 ին
յունաց կառավարութեան դիւնչնին մէկ աղջա-
րար գիր մը կը գրէ . որուն մէջ կը ծանուցանէ որ
Սաբիէնցա և Լյաֆօնիսի ըստած մանր կղզիները
Յանիսկան կղզիներուն կարգն են . անսնցմէ զատ
էն : Իսել է որ՝ ինչպէս որ Յոնիսկան կղզիները
Օանթա, Քոնֆու, Քէֆալընիա, և այլն, ասանկ
ալ ասոնք Խնկիլցի կը վերաբերին : Մոկէց առաջ
յայները հրապարակած էին որ Խնկիլցի այս կղզի-
ներս ալ իրենցմէ կ'ուղէ . Պ. Վ. Վայզ ըստած էր թէ
այս կղզիներուն խօսքը չի կայ : և կը զարմանար թէ
ինչո՞ւ Խնկիլցի ասոնց խօսքը չըրած յօյնք կ'ընեն :
Հիմակուան պատմածէս կը հետեւի որ, կամ յու-
նաց կառավարութիւնը այս կղզիներուն ուղաւելի-
քը անմիջապէս Խնկիլթէռուայէն իմացած էր, և դես-
պանը խօսք չի բացած պատշաճ տեսաւ ինքը խօսք
բանալ որ ամէնուն համար ըլլալու խօսքը մէկէն
լըմիննայ : Կամ յունաց կառավարութիւնը գիտէր
որ այս կղզիներս Յոնիսկան կղզիներէն ըլլալով մին-
չեւ վերջը իրեն ձեռքը մնամիք չունի : Խնկիլցի ա-
ռիթ գտնէն է ասոնք ալ կ'ուղէ : Հիմակուան
գիտուածս ասանկ առիթ մը սեպելով կարծեցին
որ պիտի ուղէ . և ասոնց վայ ըլլալու խօսքին ի-
րենք գուռ բացած եղան :

— Պաշարման վիճակը տակուին առաջիու պէս
է . բայց աւելի երկար չի տեւելուն յոյս կայ : Ֆլո-
ռանսորդի կառավարութիւնը առջի բերանը երբ ի-
մացաւ որ ինկիլցի տէրութեան հրամանաւ նա-
ւահանդիսանները գոյցուած պաշարուած են, թոյ-
տուին որ ինկիլցին ու յանը իրարու հետ ունեցած
վէճերնին իրենց մէջը լըմինցունեն : Միայն այսքան
մը ըրին որ՝ Ֆռանսորդի ձերմակ ծովի նաւախում-
բէն նաւ յատկացուցին յունաց տէրութեն . պէտք
եղած գործերուն համար այսդիս այնդին երթա-
լու . որովհետեւ ինկիլցիները յունաց նաւերուն
թողէին տար որ իշրէն և Սալամինացի նաւահան-
գիստներէն գուրս ելլէն :

Երբ որ յշն տէրութիւն պաշտօնական կերպով Պա-
ռանսըլի կառավարութե միջնորդութիւն ուզեց , այն
ատենք Պուանսըլի կառավարութե կողմէն յատուհ
այս բանիս համար ի օնտուա խրկուեցաւ Պ . Տրի-
ւէն առ իւշի . որ ննկիլիլի արտաքին գործոց տե-
սուչ նախարարին հետ խօսելով շատ աշխատո-
թիւն ալ չի քաշեց համոզելու որ պաշտումը վեր-
նայ . և Պ . Ուայզին խրկուելու նամակին անդամ
գաղտնիար՝ Պուանսըլի կառավարութեան արտա-
քին տեսուչ Պ . Տըլուհիթին դրածը եղաւ . Այս
գիրս Պ . Ուայզին Լ օնտուայէն խրկուած ըլլալը
Պուանսըլի կողմէն Ըթէնք դեսպան գտնուող Պ .
Քուվինէլլ իմացած ըլլալով . Պ . Ուայզին պաշտօ-
նական կերպով յունաց տէրութեան ծանուցանե-
լէն առաջ ինքը ծանսց նյոյն տէրութեան արտա-
քին գործոց տեսուչ Պ . Լ օնտուային : Կը կարծեմք
որ մօտ օրերս պաշտման բոլորավին վերնալն ալ
կ'իմանամք :

ΕΩΦΕΩΦΕ

Բնիկ կեսարացի և ՚ի մանկութենէ հետէ
կոստանդնուպօլիս սնած և վարժուած պատանի մը,
Պ. Աշհապետ, հայերէն գրադիտութենէն զատ
գաղղիական լեզուն ալ մայրաքաղաքիս մէջ աղեկ
սորվելէն, և ժամանակ մըն ալ բարձրագատիւ Վո-
ստ Վաճիվէթի փաշային թարգմանութեան պաշո-
նը վարելէն ետքը, (Երբ որ յիշեալ փաշայն մէծա-
զօր տէրութեան եկամաից աեսուչ հալիք հուշէն էր)
ուսմունքը կատարելսործելու և յատկապէս բը-
ժըշկութիւն սորվելու համար ասկէց հինգ տարի
առաջ Վուանսայի Փարիզ մայրաքաղաքը գացած
էր: Վոր գաղղիերէն լեզուով յօրինած և նոյն քա-
ղաքին բժշկական ուսմանց տպարանը տպուած մէկ
ճառը շատ ուրախութեամբ տեսանք: որուն մէջը
բժշկական արուեստին վրայօք ստացած հմտութի-
ներէն զատ աղնուական երախտագիտութեան ագի
մըն ալ կ'երեւի: որովհետեւ իւր ազնիւ բարերար-
ներուն ալ մէկիկ մէկիկ անունները յիշեր է: Վայ

այն տղիւր գերայարդ անձանց համբաւը եվլուցը-
նելն աւելի՝ որ իրենց ուրիշ բարութեան գործ-
քովնին արգելն համբաւ ստացած են, իրեն գովելի
երախտագիտութիւնը և պանդիստութեան երկիր
պըտըսէլուն ջանքը ցըցուցած է: և կը յուսացուի
որ մօտ ժամանակներս մէկ առաքինի բժիշկ մըն ալ
են: ենա Խառանականուածիս մեռ առագեն:

— Անցածները քան հասկըցող հայագիտի ուսում
նասէր անձն մը իրեն մէկ գործովը Պօլսւի կողմերը
երթալով՝ իր ազգասէր եւսանդը իրեն բաւական
ժամանակ ցըցուցեր է նոյն տեղի հայոց գալրատու-
նը երթալով՝ աշակերտաց գիտցածներէն քանի մը
քանի վրայօք հարցմունքներ ընել։ Աւսանողոց մէ-
ջէն պատասխանառութեան կարգաւու մէկ տղայ
մը ատեան ելեր է։ որուն թէ հագուստը՝ կոտան-
դընու պօլսեցւոց այժմեան հագուստին յար և նր-
ման, և թէ կեցուածքը և համարձակ միանդամոյն
և համեստ պատասխանառութիւնները կը ցը-
ցնէին որ գեղին մէջ երեւելին մը տղայ եղած
պիտի լլոյ : Ամէն մարդ դիւրաւ կրնայ գուշակել
թէ այն հետաքրքիր ուսումնասէր ճանապրհորդը-
ին նչ աստիճան զարմանք և ուրախութիւն զգաց-
սրտին մէջ, երբ իմացաւ որ այն տղայն հօշա աղ-
գէն մաղ շինող աղքատի մը տղայ է եղեր : Ո՞եր
գպրատունները այս խեղջ ազգին ալ օգուտ պիտի
ընեն, որովհետեւ ասոնք իրենց ունցած քանի մը
աղդային յատկութիւններնին մէծ նախանձայու-
զութեամբ և զգուշութեամբ պահած են մինչեւ
հիմայ : և այն սովորութիւններուն աւրուելէն և
իրենց ցեղին ցրուելէն ու պակսելէն վախնալով՝
որքան որ հայոց մէջ կը բնակին և հասարակօրէն
ազգին մէկ ճիւզը սեպուած ալ են նէ՝ կը նային որ
խնամութեամբ ու ե իցէ ազգի և հայոց հետն ան-
գամ շնառնուին . հայու աղջիկ կ'առնեն . բայց ի-
րենք իրենց աղջիկը հայու չեն տար : Քանի մը մո-
լի ունակութիւններ ունին, բայց անոնք ալ աղէկ-
դաստիարակութեան ճամբով ուսումների և բա-
րուց մէջ վարժուելով շուտով կը ձգէն : Տեղ կայ-
որ մէր հայերէն լեզուն բուն հայագիտներուն մէջ
կրօնուած . միայն այս բօշներուն քով մնացած է
թէպէտ խանդակած արտասանութեամբ : Ըսոնք
սնանկ տեղայցոց ազգասէր սրտին մէջ եւսանդ մին-
ալ կը ձգէն իրենց բնիկ լեզուն սորմիլու . և այս
ալ երեւելի օգուտ մըն է :

THE OUTLINE OF HISTORY

Աիւա պատճապարտը մարդասպան մըն էր, և
մահուան վճիռ եղած էր վրան։ Ասոր ալ դժուխը
կորել յանձնառու եղողին մունեափիկը Սպանիսցի
ժագոր-բըս լսուած ոսկի մը խոստացու, որ 85 ֆր.
ռանք (370 զուռուշ) կ'ընէ։ Սայցօները այս գոր-
ծս վրանին առին, և մէկը պատճապարտը առաւ-
ել վճիռը կատարեց։ Դրսիր յայսնի մէկ տեղ մը
գրին որ ամէնուն զգաստութեան օրինակ ըլլոյ։
և մարմինը անթաղ ձգեցին։ որ բորենիներու կեր
եղաւ։

ՀՐԵՍՏՈՎԱՐ

ՀՐԱԳՐԻ

բարեկամության ՅԱԿ ՀՀ առաջնորդություն

Qայսութեանց :

ԿՈՍՏԱԴՆԱՌՊՈՒԹ
ԻՏՎԱՐԵՆԻ ՅՈՎԱՐԱՆՈՒ ՄԻՒՀԵՆՏԱԽԵԱ
Է ԱԼՅՈՒՄ ԽԵԱՆ